

Յովհան Մայրագոմեցի՝ միջնադարու մեծ ճառագիրը

ՄԻՆԱՍ ԳՈՃԱՑԵԱՆ

Ա.՝ ՀԱՄԱՊ-ՕՏ ՈՒՐՈՒԱԳԻՇ ՀԵՂԻՆԱԿԻ ԿԵԱՆՔԻՆ,
ԳՈՅԾՈՒՆԷԿՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՆՈՐ ՇՈՒՐՉ ԳՈՅԾՈՒԹԻՒՆ
ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

Հայ բանասիրութեան մէջ զոյութիւն ունեցող վէճերէն մէկն
ալ Յովհան Մանղակունիի եւ Յովհան Մայրագոմեցիի հարցն է ե-
ղած: Քսենք որ մենք չենք նպատակադրուած մխրճուելու այդ վէ-
ճի մէջ: Մեր նպատակն է վեր առնել հեղինակ մը, որ արժանի է
կոչուելու միջնադարու լաւագոյն ճառագիրներէն մէկը, որուն գոր-
ծերը ոչ միայն դրական-գեղարուեստական արժէք ունին, այլև՝
պատմա-հասարակական:

Յովհան Մայրագոմեցին Զ. դարու վերջին եւ է. դարու սկզբին
ապրած յայտնի եկեղեցական եւ հասարակական գործիչ մը եղած է:
Ծնած է շուրջ 570-575 թթ.: Արքահամ Կաթողիկոսի (607-615 թթ.)
օրով պաշտօնավարած է կաթողիկոսարանին մէջ: Եղած է ժամա-
նակի ամենազարգացած եկեղեցական գործիչներէն մէկը, եւ կաթո-
ղիկոսներու վաստահելին: Իրեն վատահուած էր հայոց եկեղեցիի դա-
ւանանքին պաշտպանութիւնը եւ հիմնաւորումը: Մայրագոմեցիին
կը պատկանի նաեւ «Կնիք Հաւատոյ» ժողովածուն կազմողի պա-
տիւը:

Մայրագոմեցիի մասին եղած տեղեկութիւնները վեր ի վայ-
րոյ են: Անոր մասին կցկառուր հաղորդումներ կան ե'ւ հայ ե'ւ օտար
աղքիւրներու մէջ, ըստ որոնց, Մայրագոմեցին լուրջ ընդհարումներ

ունեցած է եղր Կաթողիկոսի (630-641 թթ.) հետ, որովհետեւ չէ բնդունած Հայ-ըիւզանդական եկեղեցական Համաձայնութիւնը Հերուսակ կայուրի ժամանակ, որմէ յետոյ Հեռացած է Գարգման գաւառը:

Բայ Ասողիկի վկայութեան, որմէ չի տարբերիր նաեւ Վարդան Արեւելցիի վկայութիւնը, Մայրագոմեցի զրած է երեք գիրքեր. Հանուն միոյն՝ Խրատ Վարուց, եւ անուն միւսոյն՝ Հաւատարմատ եւ անուն միւսոյն՝ Նոյեմակ»(1): Մայրագոմեցիի անունով մեզի Հասած են եօթ Հատուածներ «Կիշք Հաւատոյր»ին մէջ, եւ գրուածք մը՝ «Վերուծութիւն Կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նմա յօրինեալ կարգաց» վերնազրով:

Բագրմաթիւ վէճեր ու տարակարծութիւններ գոյութիւն ունին Հեղինակի կենսազրութեան որոշ մանրամասնութիւններու եւ աշխատութիւններու շուրջ, որոնք եթէ ամբողջովին դեռ չեն հարթուած, այսուամենայնիւ յայտնուած են բաւական լուրջ եւ Համողիչ կարծիքներ՝ յօդուա Մայրագոմեցիին:

Գլխաւորաբար վէճի պատճառ հանդիսացած է այն իրողուղութիւնը, որ խումբ մը ձեռագրական Հաւաքածոններու մէջ ճառերը վերնազրուած են Յովհան Մանդակունիի, Ոսկերեանի, Եփրեմի եւ Յովհան Մայրագոմեցիի անուններով: Բանասէրներէն մանաւանդ Հ. Բ. Սարգիսեան կը պնդէ որ այդ ճառերը կը պատկանին ոչ թէ օտար Հեղինակներու, այլ՝ Մանդակունիին: Բարսեղ Սարգիսեան մասամբ ճիշդ է. այդ ճառերը օտար Հայրերու գործերը չեն, բայց կը սիամի, երբ Մանդակունիին կը վերագրէ: Դժբախտաբար Սարգիսեանի տրամադրութեան տակ զրեթէ չեն եղած Հաւաքածոններ, որոնց մէջ նշուած ըլլար Մայրագոմեցիին անունը(2):

Լշմիածնի հմուտ բանասէրներէն՝ Կարապետ Եպո. Տէր Մըկրտչեան, ձեռագրական նոր Հաւաքածոններ ունենալով իր տրամադրութեան տակ, եկած է այն եղրակացութեան որ Մայրագոմեցին է Հեղինակը այն խումբ մը ճառերուն, որոնք վերագրուած են Մանդակունիին(3): Կարապետ Եղիսկուսիոնի ուսումնասիրութիւնը եւ Եղրակացութիւնը լուրջ խօսք էր Հայագիտութեան մէջ, որմէ յետոյ շատ մը Հայ բանասէրներ այլեւս հարկ չհամարեցին Հակաճառել:

1. Ստեփանոս Տարօնեցոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական, Սուրբ Պետրոսուրպ, 1885, էջ 87:

2. Հ. Բ. Սարգիսեան, Քննադատութիւն Յովհան Մանդակունոյ եւ Իւրեկասիրութեանց Վրայ, Վենետիկ, 1895:

3. Կարապետ Եպո., Յովհան Մանդակունի եւ Յովհան Մայրագոմեցի, «Շողակար», էջմիածին, 1915, էջ 84-136:

Յովհան Մայրագոմեցիի մասին վերջերս լոյս տեսաւ փոքրիկ, արժէքաւոր մենագրութիւն մը, Հեղինակութեամբ Հ. Մ. Քենդերեանի(4) : Հեղինակը փաստական նոր նիւթերու հիման վրայ ցոյց կուտայ որ ինդրոյ առարկայ 26 ճառերը, վենետիկեան երկու հրատարակութեանց(5) վերջը զետեղուած «Ողբը» եւ «Աղօթքը» կը պատկանին Մայրագոմեցիին եւ նոյնի «Խրատ Վարուց» ժողովածուն է : Հեղինակը իր մենագրութեան մէջ առաջին անդամ ըլլալով մէկ ընդհանրութեան մէջ կը քննէ եւ կը ներկայացնէ Մայրագոմեցիի ճառերուն կառուցուածքային խնդիրները, աշխարհայեացքի արտացոյւմները եւ գեղարուեստական առանձնայատկութիւնները :

Բ.՝ ՄԱՅՐԱԳՈՄԵՑԻԻ ՃԱՌԵՐՈՒԻՆ ՀԱՍՏՐԱԿԱԿԱՆ-ՊԱՏՄՈՒԱՆ ԱՐԺԷՔԸ

Մենք զործ ունինք այնպիսի ստեղծագործութեան հետ, որ ճառն է, եւ որ գրական վերջնական ձեւաւորում ստացաւ եկեղեցական գրականութեան մէջ: Եկեղեցիի հոգեւոր առաջնորդները ճառերու միջոցով ժողովուրդին կը մեկնարանէին Աւետարանի այս կամ այն գաղափարը, եւ կը պարզէին բարոյախօսական միտքերը: Ճառերը ունին շատ կարեւոր յատկանիչ մը, որմով անոնք կը տարբերին գրական այլ սեռերէ եւ կը ստանան պատմութեան համար կարեւոր աղբիւրագիտական նշանակութիւն: Ճառերը օրը օրին գլուած ըլլալով կ'արտացոլան ժամանակի կարեւոր հարցերը եւ խնդիրները: Այս իմաստով անոնք գեղարուեստական լեզուով գրուած տեսակ մը ժամանակագրութեան դեր կը կատարեն: Այսպիսի պատմական սկզբունքիւրի նշանակութիւն ունին, օրինակ, Ոսկերերանի «Աղբիականք» կոչուած ճառերը, ուր Ոսկերերան կը նկարագրէ Դ. գարուն Անտիոքի մէջ կատարուած ժողովրդական խոսվութիւնները: Ճառերը կ'արտացոլան նաեւ ժամանակաշրջանի փիլիսոփայական հայեացքները: Հոգեւոր ճառերը կրնան կարեւոր նիւթ հայթայթել նաեւ հայոց լեզուի պատմութեամբ զրադուողներուն, որովհետեւ այնտեղ պահպանուած են լեզուի մէջ տեղի ունեցող շատ մը լեզուական փոփոխութիւններ :

Մայրագոմեցիին ճառերը կրնան բաւական մեծ քանակութեամբ տեղեկութիւններ տալ է. դարու հայ մարզպանական շրջա-

4. Հ. Մ. Քենդերեան, Յովհան Մայրագոմեցի, Երեւան, 1973:

5. Տեսան Յովհաննու Մանդակունոյ Հայոց Հայրապետի ճառք, Վենետիկ, 1836 և 1860:

նի ընկերային կեանքի մասին։ Հեղինակը շատ յաճախ կ'անդրագառանայ ժողովուրդի զանազան խաւերու ընկերային վիճակին, կը զրէ հասարակ ժողովուրդի կրած զառն տառապանքներու եւ զրկանքներու մասին, իշխաններու եւ անդութ վաշխառուներու գործած անտանելի յանցագործութիւններու մասին։ Ճառերու բովանդակութենէն յստակ կերպով կ'երեւայ որ Մայրագոմեցին ժողովուրդին մօտիկ կանգնած հոգեւորական առաջնորդ մը եղած է, որուն մէծապէս մտահոգած է քաղաքական անյուսալի կացութեան մէջ ապրող հայ ժողովուրդի ընկերային դառն վիճակը, որուն պատճառը «չմիայն օտարն է, այլ նաեւ՝ հայ ազնուականութիւնն ու վաշխառուական խաւը։ Մայրագոմեցին, իբրեւ հոգեւորական, մտահոգած է նաեւ անոր համար որ հասարակ ժողովուրդը սկսած է արդէն բողոքել Աստուծոյ հասցէին։

Մայրագոմեցին յստակ կերպով կը խօսի վաշխառուներու անօրէնութեանց մասին։ «Ռւտեն զմարմինս տնանկաց, եւ ըմբեն զարիւն նոցա անողորմ»(6), կը զրէ ան։ Ճառագիրը առանց քօղարկելու կու տայ ժամանակաշրջանի անողոք վիճակը, իր բերած անօրինութեանց օրինակները դաժան ըլլալէ գեռ աւելի են։ «Ինչպիսի անօրէնութիւն է, - կը բացականչէ ան - , երբ վաշխառուն ամուլ արդանդէն բռնութեամբ որդի կը պահանջէ»։ Արդէն աշխատաւորը բազմից կողոպտուած է օտարէն, բայց ահաւասիկ կու դայ հայ վաշխառուն եւ ապառաժներէն պտու կ'որոնէ, քարէն կաթ կ'ուղէ կթել եւ «առանց սերման ժափի արդիւնս ժողովել, եւ լնուլ զտուն իւր անօրէն ստացուածովք»(7)։

Այս կապակցութեամբ շատ ուշագրաւ են Մայրագոմեցիի «Վասն Փոխոց եւ Վաշխից» եւ «Յաղագս Միիթարութեան Աղքատաց»(8) ճառերը։ Այս վերջին ճառէն է որ կ'իմանանք թէ ժողովուրդը սկսած է իխտ կերպով դժողոհիլ ու բողոքել անարդարութեան դէմ։ Այս հանգամանքը սկսած է մտահոգել Մայրագոմեցին եւ ան իխտ անհրաժեշտ կը համարէ ժողովուրդին բացատրել հարստութեան ոչ աստուածային ծագում ունենալը, եւ, ապա, կը սկսի միիթարել ըսելով որ ընչազուրկ ըլլալը բնաւ ալ այնքան ողբերգական չէ, որքան ժողովուրդը կը պատկերացնէ։

Հասարակ ժողովուրդին վիճակը անմխիթարական էր եւ քաղաքական եւ տնտեսական գետնի վրայ։ Յակոր Մանանդեան մանրամասն կերպով կը ներկայացնէ տարբեր տեսակի հարկերը, որ ժո-

6. «Վասն Փոխոց եւ Վաշխից», տես՝ Տեառն Յովհաննու... Ճառք, էջ 52։

7. Նոյնը։

8. Տես՝ Տեառն Յովհաննու... Ճառք։

դովուրդը ստիպուած էր վճարելու թէ՛ ձորտատէրին եւ թէ՛ եկեղեցին։ Կային տասէն աւելի հարկեր՝ «Հաս», «Քաժ», «Գլխահարկ», «Քեկար», «Կռո», «Աղահակոթիւն» եւ այլն(9)։ Այս պարագաներու մէջ եկեղեցին չի կրնար պատասխան տալ այսքան զժուար պայմաններու մէջ ապրող եւ բողոքող հայ ժողովուրդին, որ սկսած է զանգատի եկեղեցին քարոզած արդար Աստուծոյ դէմ։ Ըստ Մայրադոմեցին, մարդիկ սկսած են ընդպղիլ եւ փաստօրէն կասկածի տակ զնել Աստուծոյ արդարասիրութիւնը. «Ասեն, Աստուած զմեծատունս սիրէ, եւ նոցուն աշառի, եւ զվաստակս նոցա յաջողէ, եւ ոչ հայի զրկանս տառապելոցն, այլ արհամարհեալ անտես առնէ»(10)։ Այս ձտոին մէջ նկարագրելով հանդերձ անողոք պայմաններու մէջ ապրող հաւատացեալներու վիճակը, Մայրադոմեցին՝ իրեւ հայ եկեղեցիի առաջնորդ մը, Ծընդունիր ամենակարող Աստուծոյ դէմ եղած այս «զրպարտանքները» ուստի՝ կը սկսի բացատրել հարստութեան՝ իրեւ մեծադոյն չարիքի ծագումը։ Մայրադոմեցին իր մեկնարանութեանց մէջ կը մեկնի քրիստոնէական կրօնքի գաղափարախօսութեան զրոյթներէն. ամէն կերպ կ'աշխատի ցոյց տալ որ հարստութիւնը՝ չարեաց աղքատիրը, աստուածային չէ, այլ մարդ արարածն է որ չարին գիտակ ըլլալով հետեւած է անոր, եւ զահավիժած է տեսակ-տեսակ մեղքերու մէջ։ Մարդը, ըստ Մայրադոմեցիի, ըստ չտնօրինեց, այլ զրկեց աղքատները, յափշտակեց տնանկները, որոնք իր հովանաւորութեան տակ կը գտնուէին։ Կարեւոր է այն հանդամանքը, որ ճառագիրը հարստութեան աղքիւր կը նկատէ յափշտակութիւնն ու կողոպուտը, «...ի յափշտակութենէ եւ ի զրոկանաց ժողովեալ անօրէնութեամբ եւ աղահութեամբ»(11)։ Ուրեմն, ըստ Մայրադոմեցիին, չարիքը պէտք է փնտու մարդու չար բնոյթին մէջ, որ կը վերնայ, եթէ ան հաւատայ քրիստոնէութեան եւ կատարէ եկեղեցին պահանջքները։

Գ.՝ ՄԱՅՐԱԴՈՄԵՑԻՆ ԲԱՐՈՅԱԽՈՍ

Մայրադոմեցին ունի ճառերու չարք մը, որ կը շօշափէ բարոյախօսական ինողիներ։ Այդ ճառերը չուրջ տասը հատ են, պա-

9. Տես՝ Յակոր Մանանդեան, Դիտողութիւններ Հին Հայաստանի Շինուանդերի Դրութեան Մասին Մարզպանութեան Շրջանում, Երեւան, 1925, եւ Հայաստանի Արքունիք Հարկերը Մարզպանութեան Շրջանում, Երեւան, 1926։

10. «Յաղազ Մինիքարութեան Աղքատաց», Տես՝ Տեսան Յովհաննու... ձառք, էջ 60։

11. Նոյնը, էջ 63։

րազայ մը, որ կը վկայէ թէ ան բաւական մօտ գտնուած է ժողովուրդին և մտահոգուած անոր բարոյականին անաղարտ պահպան-ժան հարցով : Մայրագոմեցին չօշափած նիւթերը վերացական-իմաստասիրական հարցեր չեն, այլ՝ որոշակի հարցեր, առօրեայ կեանուի և կենցաղի մէջ բոյն դրած ախտեր, ինչպէս՝ որկրամոլութիւնի, հարքեցողութիւնը, սեռային սանձարձակութիւնները, կնաթութիւնը, միասեռականութիւնը, անասնամոլութիւնը եւ այլն : Այս հառերէն առաւել արժէք կը ներկայացնեն անոնք, որոնց մէջ կը խօսուի աշխածիկ կեանքի հետ կապուած ախտերու մասին, որոնք միշտ ալ մարդկութեան ներկայով ու ապագայով մտահոգուած առջնորդներու ուշագրութեան կեդրոնը հանդիսացած են :

Այս հառերը ուշագրաւ են նաեւ ճանաչողական իմաստով, որովհետեւ այնտեղ խօսք կ'ըլլայ այնպիսի երեւոյթներու մասին, որոնք կը վկայեն թէ քրիստոնէութեան մուտքէն երեք-չորս դար ետք տակաւին անոնք ժողովուրդին մէջ մնացեր են կամ իրեւ հեթանոսական վերապրուկ, եւ կամ՝ սոսկ մարդկային չար բնապէ : Այս առումով յատկանշական են «Քուղթ Վասն Կնաթողաց», «Վասն Անասնամոլաց», եւ Իգացելոց եւ Արուագիտաց», «Վասն Բարկացողաց Բարուց» հառերը : Մարդկային արատները քննադատելու եւ պախարակելու ժամանակ, Մայրագոմեցին կ'աշխատի հաշտեցնել քրիստոնէական վարդապետութեան բարոյական չափանիշները ժողովուրդի կողմէ սրբազործուած բազմագարեայ չափանիշներուն : Հոսնափ պէտք է նշել որ քրիստոնէութիւնը եւ եկեղեցին իրենց վրայ էին վերցուցած մարդկութեան բարոյականութեան պատասխանաւորութիւնն ու գաստիարակութիւնը, եւ առաջ քաշած էին «կրօնական բարոյականութիւն» կոչուած համակարգը : Հոգեւորականութեան կարծիքով բարոյական չափանիշները կրօնական ոգիի եւ զգացման ծնունդ են, եւ կրօնքի նոււաճում :

Այս հառերուն մէջ Մայրագոմեցին առանց քօղարկման կը թուարկէ մարդկութեան խորթ այնպիսի անբարոյական արատներ, որոնց վերացումն ու ոչնչացումը նախապայման է ազդի հետագայ գոյատեւման համար : Ճառագիրը շատ անմիջական է, զրոյցի ձեւով առաջ կը տանի իր միտքը, բացատրելով թէ որքան վնասաբեր է այս կամ այն արարքը մարդկութեան համար . ասկէ զատ՝ ան չի մոռնար լիշեցնելու վերջին դատաստանի օրը, եւ կը սպառնայ գեհենի ամենասարսափելի պատիժներով : Մայրագոմեցին իր միտքերը կ'արտայալու պատկերներով ու համեմատութիւններով : Խօսելով անասնամոլութեան մասին, առանց սփօղելու եւ զղարշելու իր միտքը, կ'ըսէ . «զի մարդ չէ, եւ չէ իսկ . իսկ անասո՞ւն կոչեսցուք, այլ

եւ նա քան զանասունս առաւել եւս անմտագոյն գտանի . քանզի ոչ երբէք տեսանեմք զանասունս ի մարդոյ բնութիւն ախորժեալ» (12) :

Մասնայատուկ նշանակութիւն ունի «Վասն Անօրէն Թատերաց Դիւականաց» ճառը թէ՛ աշխարհայեացքային եւ թէ՛ ճանաչողական առումներով :

Հայ քննադատական մտքի պատմութեան մէջ այս ճառը իր բնոյթով նկատուած է պահպանողական եւ յետադիմական, որովհետեւ հոն նկատուած են հեղինակի անհանդուրժողականութիւնը «թատերական ներկայացումներու» նկատմամբ : Մեր կարծիքով այս միտքը շափականց խիստ գնահատական մըն է, որ կը արուի Մայրագոմեցիի անձին եւ հեղինակութեան : Վերոյիշեալ ճառի մէջ նաեւ պէտք է ճշգել «թատերք սատանայականք» արտայայտութիւնը, որովհետեւ, ոմանք այդ հասկացութեան տակ կ'ուզեն անպայման տեսնել գտասկան՝ յունական տիպի թատրոն, որ գոյութիւն ունէր Արտաշատի եւ Տիգրանակերտի մէջ : Ճառի մէջ խօսքը շատ յատկ է՝ Մայրագոմեցին չի հանդուրժեր «թատերք սատանայականքը», որոնց ժամանակ կ'երգէին, կը պարէին, մէկ խօսքով՝ կ'արտասանւէին գուսանական երգեր սիրոյ եւ հերոսութեան մասին : Տարրեր բաներ են գուսանական ներկայացումներն ու թատերական ներկայացումները :

Վերոյիշեալ ճառը կարեւոր է հայ ժողովուրդի մշակոյթի պատմութեան համար որովհետեւ հոն կը նկարագրուին գուսանական ներկայացումներու հետ կապուած մանրամասնութիւններ եւ անոնց զործած ազդեցութիւնը դիտող հասարակութեան վրայ, որ կը հաւաքուէր քաղաքի (այս պարագային՝ Դուինի) հրապարակները, հազորդ դառնալու համար այդ երգերու ողիին եւ էութեան, որ մօտիկ էր ժողովուրդի սրտին, որովհետեւ զուտ աշխարհիկ բովանդակութիւն էր : Դժբախտաբար մանրամասնութիւններ չկան երգերու թեմաներուն չուրջ, բայց կարելի է ենթագրել որ գուսանական-թատերական խաղերու ժամանակ ծաղրուած են մարդիկ եւ երեւոյթներ, ինչ որ նեղ կացութեան մատնած է եկեղեցին :

Գուսանները, ըստ երեւոյթին, շատ սուր են եղած իրենց քըն-նազատութեանց մէջ, դիտուկ ու սպաննիչ է եղած անոնց ծաղըր, բան մը, որ Մայրագոմեցիի կողմէ նկատուած է չափաղանցութիւն եւ հայհոյութիւն . «Արհամարհութիւն, ձաղութիւն եւ հայհոյութիւն հոսեն ի նոցանէն հանապազ . . . զոմանս հայհոյէ, զոմանս բամբասէ, զոմանս թշնամանէ եւ զոմանս ձաղէ, խեղութեամբ ամօթով

կուրացուցանէ . ոմանց ստէ եւ յարգանօք սնափառեցուցանէ , իբրեւ զշուն կատաղեալ զամենեսեան առ հասարակ խածանէ»(13) :

ինչպէս կը նկատենք, Մայրագոմեցիին եւ Սորենացիին վերաբերմունքները տարբեր են գուսանական-թատերական ներկայացում-ներու նկատմամբ , ընդ որում , Մայրագոմեցին պահպանողական է պատմամօր նկատմամբ : Ան սաստիկ վշտացած է այն պատճառով որ մարդիկ եկեղեցի չեն յաճախեր , այլ՝ ներկայացումներու , ուստի պէտք է արգիլել այդ գուսանական ներկայացումները , որոնք մարդիկը կը չեղեն ճշմարտութենէն , մանաւանդ «կանանց անհամեստից դասը» , որ յոտի հորդորներ կը սասանայ , «կոյսերը՝ պոռնկութեան , ամուսնացածները՝ չնութեան , կանայք կը գառնան ատելի իրենց ամուսիններուն եւ ամուսինները՝ իրենց կանանց , որդիները հայրերու դէմ կ'ելլեն , ծառաները՝ իրենց տէրերու գէմ»(14) :

Մայրագոմեցիի այս վերաբերմունքը նշելով հանդերձ , կը խուսափինք Մայրագոմեցին ընդհանրապէս որակել յետադիմական պաղափառներու տէր մարդ , ինչպէս կատարած են շատեր՝ մեկնելով ոչ զիտական ենթահողէ :

Մայրագոմեցիի ճառերուն մէջ որոշակի կարեւորութիւն ունին քանի մը ճառեր , որոնց մէջ քննութեան կ'առնուին ժողովուրդի հովիւներուն՝ քահանաներու պարտականութիւնն ու յարաբերութիւնը ժողովուրդի հետ : Այս կապակցութեամբ ուշադրաւ են «Վասն Քահանայից Տեսչութեան ի Վերայ Ժողովրդեանն» եւ «Յաղագս Բամբասողաց եւ Զգատելոյ զՎարդապետսն»(15) Ճառերը :

Այժմ տեսնենք թէ ինչ պատճառով Մայրագոմեցի ստիպուած կ'ըլլայ քանի մը ճառ զըել եւ բացարել թէ՛ ժողովուրդին եւ թէ՛ կղերականներուն իրենց պարտականութիւնները : Հարցն այն էր , որ հերձուածողներն ու եկեղեցիի պաշտօնական պաղափառախօսութենէն անկախ մտածողներ հիանալի կերպով կօգտագործէին կղերականութեան թուլութիւններն ու թերութիւնները , ու այդպիսով լուրջ վնասներ կը հասցնէին եկեղեցիի հեղինակութեան : Ինչպէս արդէն ապացուցուած է պատմական նորագոյն ուսումնասիրութիւններու լոյսին տակ , հերձուածողներն ու աղանդաւորական շարժումները նախ եւ առաջ ունէին ընկերային ընոյթ : Անոնք ընկերային անարդարութիւններու դէմ բողոքելու ժամանակ կասկածի տակ

13. «Վասն Անօրէն Թատերաց Դիւականաց» նառը , Տես՝ Տեսան Յովհաննու . . . ձառք , էջ 127-128 :

14. Նոյնը , էջ 125 :

15. Տես՝ Տեսան Յովհաննու . . . ձառք , էջ 68 , 79 :

կ'առնէին Աստուծոյ անաշառութիւնը եւ կը յայտաբարէին թէ անոր ստեղծած աշխարհը թերի է, ուրեմն, փաստօրէն կառկածի տակ կ'առնուէր Աստուծոյ կատարելութեան գաղափարը: Մայրագոմեցին, իրեւ հոգեւորական եւ կաթողիկոսարանի փակակալ ու տեղապահ, պէտք է պաշտպանէր եկեղեցին: Ան խիստ անհանդուրժող է մանաւանդ երբ աշխարհականներ կը քննադատեն: Բայ իրեն, եկեղեցականներու հասցէին ուղղուած քննադատութիւնները կրնան վերաճիլ հաւատքի քննադատութեան: ահա! Մայրագոմեցիին աւելի շատ յուզող եւ մտահոգող մասը այդ քննադատութիւններուն: Վերոյիշեալ երկու ճառերուն մէջ ան կը բացատրէ ժողովուրդին եւ քահանաններուն փոխյարաբերութեանց էութիւննը և ուղղակի կ'ըսէ ու աշխարհականը պէտք չէ անպատուէ քահանան, որովհետեւ ան իր կարգը ստացած է Աստուծմէ, ուստի եւ անոր ներկայացուցիչն է այս երկրի վրայ, «...մի՛ քններ, - կ'ըսէ ան, - զվարս առաջնորդին, եւ մի՛ զքահանայս եւ զվարդապետս քո բամբասեր: Զառեր չըաման քննել զմեղս ուրուք, թող թէ զքահանային: Աստուծոյ է քննել եւ դատել, զու զի⁹ քննես եւ դատես եւ հայհոյես: Զքո վարսդ քննեա եւ դատեա եւ մի՛ զառաջնորդաց: բայց եթէ ի հաւատուինչ անպիտան իցէ, եւ թիւրս ինչ ուսուցանիցէ ...»(16): Այսուհանդերձ, սակայն, Մայրագոմեցին կոյր հնազանդութեան ալ կոչ չըներ ժողովուրդին, եւ կ'ըսէ որ եթէ դժոոհ է ան, պարզապէս կարելի է հեռու մնալ: Ասկէ զատ ան չի խուսափիր անիծելէ տղէտ ու կաշառակեր կղերականները:

Դ. – ՃԱՌԵՐՈՒԻ ԳՐԱԿԱՆ–ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Ճառի նպատակն է համոզել այս կամ այն միտքը, բացատրել բարոյական չափանիշերը, իսկ քննադատել՝ հակա-բարոյական արարքներն ու խորթ երեւոյթները: Համոզելու համար՝ ճարտասանը կ'օգտագործէ զեղարուեստական զբականութեան ընձեռած բազմաթիւ հնարանքներ՝ զեղարուեստական պատկեր, փոխարերութիւն, այլարանութիւն եւ այլն: Ճարտասանը իր խօսքը աւելի տպաւորիչ դարձնելու համար կը դիմէ նաեւ քերթութեան արուեստին: Այս իմաստով, Մայրագոմեցիի ճառերը զերազանց նմուշներ են մեր մտենադրութեան պատմութեան մէջ:

Առհասարակ, իրեւ կարեւոր առանձնայատկութիւն, կը նկատենք որ Մայրագոմեցին որոշակի է իր հարցադրումներուն մէջ.

16. Տեառն Յովհաննու... Ճառք, Էջ 89:

անտեղի կերպով չի ծաւալիր, իսկ երբ կը խօսի որեւէ իմաստասիրական հարցի մը մասին, չի մնար վերացականութեան ամպերուժէջ, այլ՝ կ'աշխատի բացատրել հարցը համեմատելով զայն հասարակ մարդուն կողմէ հասկնալի ու ըմբռնելի որեւէ երեւոյթի մը կամ առարկայի մը հետ։ ԱՅս կ'ըսէ որ երբորդութիւնը մէկ է՝ անձերն ու անուանումները տարբեր։ Այս միտքը հասկցնելու համար կը բացատրէ այսպէս՝ ինչպէս որ մարդը բոլոր տարիքի արտայայտութիւններու մէջ կը մնայ մարդ, այսինքն՝ մարդը մարդ է թէ՛ պատանեկութեան, թէ՛ երիտասարդութեան եւ թէ՛ ծերութեան հասակի մէջ, այնպէս ալ երբորդութիւնը մէկ է իր տարբեր արտայայտութիւններուն մէջ։

Մայրագոմեցիի ոճը պարզ ու անպաճոյճ է։ Հիան կեղծ ու արհեստական ձեւեր, բանազրոսիկ ճիղ, բառախաղեր, որոնց չափազանց շատ անդամներ կը հանդիպինք նոյն շրջանի հայ եւ օտար եղեղեցական այլ գործիչներու գործերուն մէջ։ Մայրագոմեցին անմիջական է ընթերցողի հետ, բնաւ չի թաքցներ իր գլացմունքներն ու ապրումները երբ խօսք կ'ըլլայ որեւէ անբարոյական արարքի մասին։ Առհասարակ անոր ստեղծագործութեան մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ ինքնարացայայտումը։ ան ինքինք կը դնէ լսողներուն կամ ընթերցողին տեղ, միջոցառում մը, որ տաղանդաւոր ճարտասանին հնարաւորութիւն կու տայ անկաշկանդօրէն արտայայտելու իր յոցվելն ու ապրումները։ Վերոյիշեալ յատկանիշով ալ պայմանաւորուած է Մայրագոմեցիի ճառերու այլ յատկանիշ մը՝ քնարերգականութիւնը։

«Ողբալով յիս հոգի իմ հիացեալ զարմանամ, եւ սոսկալի հիացմամբ զողութեամբ անձն իմ հեծէ անդադար, առ միշտ հանապաղ զմտաւ ածելով, թէ յորպասի խաւարայինս ախտից սողի իշանէ ժարհութիւնս մեր, ընդ որոյ ախտիւ տարակուսեալ լեզու իմ տկարանայ առ ոչ բաւել ցուցանել զահեղ պղծութիւնս . . .»(17)։

Մէջբերուած հատուածը մեզի կը յիշեցնէ «Մատեան Ողբերդութեն»էն հատուածներ, ուր Նարեկացին նոյնպէս կը դիմէ ինքնարացայաման։

Մայրագոմեցիի ճառերը սրտաբուխ են, անկեղծ, իսկական ապրումով ու այրումով գրուած, ունին ողբասացութեան որոշ տարրեր, որոնք կ'արագացնեն ճառի մտքին անմիջական աղեցութիւնը ընթերցողին վրայ։ Մայրագոմեցին չկարենալով տանիլ մարդոց անօրէնութիւններն ու չարութիւնները, իբրեւ մարդկութեան համար

տառապող հոգի մը, կ'ողբայ մարդկութեան մէջ զոյութիւն ունեցող անիրաւութիւններն ու անարդարութիւնները. «Ո՞ւր երթեալ դադարեցից եւ լացից զահեղ անօրէնութիւնս, որ զիս ճմլեցուցանէ, եւ կամ ո՞ւր լուսալ զօղեցից թափծեալ մեղօքս, եւ մաշեալ յամենայն զազրալի եւ չարալուր համբաւոյս՝ որ միշտ զսիրտ իմ զելու, եւ զալարեցուցանէ զաղիս իմ ողբալով»(18):

Կան բազմաթիւ հատուածներ, ուր ի յայտ կու զան Մայրագոմեցի ճարտասանի եւ ողբասացի յատկութիւնները, որոնք ճառերէն ոմանք կը բարձրացնեն զրական-գեղարուեստական երկի աստիճանին: Այս հատուածները կրնան դասուիլ մեր հին գրականութեան մէջ ուրոյն տեղ մը գրաւող զրական սեռի մը՝ ողբասացութեան լաւագոյն նմոյշներու շարքին:

Ողբը «որպէս գրաւոր խօսքին նախորդող եւ նրան զուգահեռ եւս ապրող անդիբ ստեղծագործութիւն՝ անմիջականօրէն կապուած է մարդկային կենցաղի եւ առօրեայի հետ»(19): Այս առումով յատուկ ուշադրութեան արժանի են «Յաղագս Սիրոյ եւ Սրբութեան Որով Պտղաբերին Արարածք»(20) ճառի վերջին յիսուն տողերը, որոնք սրտառուչ ողբասացութիւն են, չզիջելով Խորենացիի եւ Լաստիվերացիի ողբերուն:

Մայրագոմեցիի լեզուա-ոճական այլ առանձնայատկութիւններ ի յայտ կու զան ե՛ւ վերոյիշեալ հատուածի ե՛ւ այլ ճառերու մէջ, ինչպէս՝ իմաստի սաստկացում, սաստիճանաւորում, բառային կրկնութիւն. «Անցին աւուրք խաղաղութեան, հեռացան ժամանակը արդարութեան, բարձան ստուգութիւնք յաշխարհէ, մեկնեցան իրաւունք ի մարդկանէ»(21):

«Զի վաշխ չար օծին է վարդապետութեան, վաշխ դիւտք են դիւտական, վաշխ թշնամոյն են սերմանք, վաշխ առհաւատչեայ է տանջանաց, վաշխ խափանիչ է բարեպաշտութեան, վաշխ ճանապարհ է գեհենին»(22):

Հարուստ է նաեւ Մայրագոմեցիի պատկերաւոր մտածողութիւնը, գրեթէ ամէն էջի վրայ կարելի է հանդիպիլ նուազագոյն

18. Նոյնը, էջ 123:

19. Պ. Մ. Խաչատրեան, Հայ Միջնադարեան Պատմական Ողբեր, Երևան, 1969, էջ 8:

20. «Արարատ» (Վադարշապատ), 1903, Յունիս, էջ 564-575, Յուլիս, էջ 662-672:

21. Նոյնը, էջ 670:

22. Տեառն Յովհաննու... Ճառք, էջ 56:

Հինգ-լեց պատկերներու՝ մէկը միւսէն աւելի ինքնատիպ. «Յարտառուաց արձաթ ժողովէ»... «Այլ ի բազմաց քրտանց յօրինեն սեղանք նոցա»... «Իբրեւ հոգմ ի հուր մտեալ վառէ ի ցասումն բարկութեան անօրէնութիւն ի զրկելիս իւր»... «Զմիւսն գաղանեցուցանէ ի ցասումն»....:

Մայրագումեցիի ոճին առանձնայատկութիւններէն մէկն աւ զարձուածքներն են, որոնց մեծ մասը կու գայ ժողովրդական լեզուամտածողութենչն :

Դարձուածքներով զրելը միջնադարուն կը համարուէր մեծ վարպետութիւն, սակայն յաճախ այդպէս գրելը չարաշահուած է՝ պատճառ դառնալով նիւթի անմատչելիութեան։ Սակայն Մայրագումեցիի ճառերը զերծ են նման խրթնարանութիւններէ ու ուորմուր զարձուածքներէ։ Բնդհակառակը, անոնք աչքի կ'իյնան իրենց պարզութեամբ .

«Հրամայեաց քարամբ տալ զրերան նորա» = քարով ծեծեն

«Հնազանդեցուցանեն զպատերազմ» = յաղթեն

«Հարստահարել զիւր կամսն» = յամառիլ

«Եթուք յաւազանն» = ուրացաւ մկրտութիւն

«Ճարտահատ լինել» = ծարաւէն մեռնիլ

«Պումար հասեալ կայ ի վերայ» = խմբովին

«Քնոյ տալ զանձն» = ննջել

«Լուծանել զջիղս սատանայի» = յաղթահարել

«Տալ զունկն բանի» = լոել

«Կապել զանձն ի սէր» = սիրել

HOVHAN MAIRAGOMETSI: A GREAT MEDIEVAL HOMILIST

MINAS KOJAYIAN

(Summary)

Hovhan Mairagometsi, the well known ecclesiastical figure and firm defender of the Armenian church, who lived in the end of 6th and early 7th centuries, was a prominent homilist, whose works have historical and social value. As a moral philosopher, Mairagometsi fights the materialistic tendencies of the people, pointing out the evils of materialism. His works have also literal and esthetic value.